

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ա Ռ Ա Ս Տ Ո Ւ Ա Ս

Գու, որում ո՛չ եղես երբեք ոք հասու,
 Եւ ո՛չ յուրաս եկաց առանց սրեկոյ,
 Որ ինձ որպէս ետուր հրաման ծնանելոյ,
 Նոյն եւ սացես մեռանելոյ, ասա՛ ինձ .

Երէ կամիս, զի ծանիցեն զեզ մարդիկ,
 Ընդէ՛ր ապա սառ երկմբեկ մեզ ըզէն .
 Զի՞նչ եեզ հանոյք պաշնառեցին դրժրնդակ
 Ի փորձելոյ զանկեղծաւոր զմեր հաւասս :

Յորժամ ըզգլուիս իւր ամբառնայ մարդ ի վեր,
 Կարծէ ըզեզ իսկ Տեսանել յերկինս անց .
 Աւարչութիւն, կալուած իւրոյ տէրութեան,
 Է սանար իմն ընդարձակ յաչքս քոյին :

Յորժամ ի խորս անձին իւրոյ իջանէ,
 Գ՛սանէ ըզեզ անդէ՛ն՝ ինքեան կենակից .
 Ի սառապանս իւր, յարսասուս եւ ի սէր
 Պաշնառ բնաւից համարի զկամս Աստուծոյ :

Ազնրւագոյն հաննարոյ չիք այլ ինչ սէր
 Վըստեմական փառաց՝ քան սալ զանձրն իւր
 Ի հաստանել եւեթ զոյդ լինել գոյ,
 Եւ սալ յօղել զմեծամանչ քո զանուն :

Որո՛վ կերպիս եւ կոչեցեն զեզ մարդիկ,
 Յանուն Պրանմայ՝ Աւամազդայ՝ Յիսուսի,
 Ճըսմարտութեան՝ արդարութեան անվախճան .
 Ամենեցուն ձեռք միտ առ եեզ կարկառին :

Յեկին յորդիս մարդկան երկրիս այսորիկ,
 Գոհանայ զէն ի խորութիւնքս սրբին,
 Յորժամ ի մուսլ վիտսս աղետից իւր խառնի
 Փայլ ինչ քեքեւ երանաւէտ խընդութեան :

Աւթարն համայն վերառաւէ առ եեզ փառս .
 Երգէ զըւարթ քրոջունն ըզեզ յիւրն ի բոյն,
 Վասն միոյ եւեթ կարին անձեկի
 Օրհնեն ըզեզ բոյլք բիրաւոր էակաց :

Ըստանչելի ես դու ի գործըս քո բնաւ ,
 Ոչինչ ի էն ոչ կորնչի վարն մեր :
 Ամենայն ինչ յաղօքըս կայ . այլ յա՛յնժամ
 Եւեթ ժըպսիս , յորժամ ի գունս անկեալ կամք :

Ընդէ՞ր ապա , ամենակալ սէր , ընդէ՞ր
 Ըստեղծեք դու զպարիս այնպէս անառնս ,
 Զի բան մըսաց եւ լաւութիւն զըլխովին
 Ի սես նուա անաբեկեալ զարհուրելին :

Յորժամ յերկրի բազմասեսաակք այնքան իրք
 Զասուածութեանըդ քո հրոչակ հարկանեն
 Եւ զհայրենիդ հարողել իմըն քըլին
 Ըզգօրութիւն եւ զբարութիւն եւ ըզուէր ,

Զիա՛րդ ապա ընդ նանանչիւք լուսոյն սուրբ
 Տեսնին գործք զազրագղեցիկք այնպիսիք ,
 Զի ցամախի աղօթանուէր ըզնից շունչ
 Յօրհնաբանիչ շըրբունս բիւրոց եղկեկեաց :

Ընդէ՞ր , ընդէ՞ր , յասուածեղէն գործի քոմ
 Տարեք այնպէս անմիաբանք ընմիմեանս .
 Առ ի՞նչ ուրեմըն ժանս այս , հի՛մ եղբրում .
 Ասուած արդար , վասն է՞ր եւ ման արարաւ :

Գորովեցան ապաքէն գործք ի սրբիդ ,
 Յարժամ աշխարհս սմանչելի եւ սրխեղծ
 Ընդ բարելից եւ չարախառն եւ մասունս ,
 Ել յալագին ի խաւարին ծոցոյն դուրս :

Եթէ քեզ կամք էին մասնել գայն իսպառ
 Ի չարչարանսըն որովք լին է այնքան ,
 Պարս էր եւ քեզ գոնեայ չըսալ քոյլ նըմին
 Ընդ անչըրպեքն անհուն ըզքեզ նըժմարել :

Վասն է՞ր ետուր քըժուսութեանըս մերում
 Հնարել ի միսս կամ յերազել զԱսուած ոմն .
 Աւերեցին երկուսնք գերկիրս այս համայն .
 Կա՛մ տեսանեմք զնա կարի քաջ կամ ո՛չ բնաւ :

Եթէ մըրգուգս այս արարած ձեռաց քոց
 Զէ արժանի մերձենալոյ առ քո անձն ,
 Պարս էր սալ քոյլ զի բընութիւնն ըսօղէր
 Ըզքեզ ծածկեալ յաչաց մերոց եւ մըսաց :

Զօրութիւնն Բայնժամ դարձեալ մնայր առ Բեզ,
 Եւ ըզգայսմ մեք ըզհարուածքս նորին .
 Սակայն հանգիստ եւ անգիտանքն զոնեայ
 Առանկէ Բաղքըր զորձէին զվիճքս մեր :

Եթէ աղօթք եւ ստապանք մեր բնախն
 Ոչ հասանեն առ վեհամանչ փառքս Բո,
 Ըզմեծաւորըդ մեծութիւն Բեզ կայչիւր ,
 Զանեզրութիւնն առ միտ փակեա՛ շուրչ ըզքեւ :

Եթէ սակայն մահանանգոյն անձկութիւնս
 Կարեն մինչեւ առ ոքս Բո հասանել ,
 Թէ ի վերին յաւերժական գաւառս անդ
 Լքես երբեք երբեք ըզմեր հառաչանս ,

Խոտակեսչի՛ր ապա զզրմբքս այն անհուն
 Որ ընդ իւրեւ սլարածածկէ զհամագոյս .
 Բա՛րձ եւ ընդ նոյն ըզվարագոյրս աշխարհիս ,
 Յո՛յց զանձըն Բո, Ասուած արդար ու բարի :

Յերկրի ասս ո՛չ այլ ինչ տեսես դու յայնժամ,
 Բայց միայն սէր եռանդնայից հաւասոյ ,
 Եւ համօրէն ազգ մարդկան յայնժամ համայն
 Ծռնըր դիցէ առաջի Բո երկիւղած :

Որք մաշեցիւնն ըզնորս անձն արսասուր
 Գեհանոսեալ յաչաց իւրոց յարածամ ,
 Յայնժամ որպէս ըզթեթեւ շիրքս ցօղոյ
 Փարատեցիւն շոգիացեալ ընդ երկին :

Ո՛չ այլ ինչ յայնժամ լրիցես այլ զգովեսս
 Ըզքէն, նրազ ուրախութեան եւ սիրոյ ,
 Զօրէն որովք զըւարթնոցըն դասմ հանապազ
 Էրնուն զերկնիցն յաւերժական օրեւանս :

Եւ ի հընչել ովաննայիցն ի բարձունս ,
 Տեսես՝ յերգոցքս մեր զիա՛րդ ի ձայնէ
 Փախնուն ի բաց հայնոյութիւնք եւ երկուանք .
 Մինչ, ըզնորին հակառակ, նոյնիմն իսկ մահ
 Յաւելոյցու զիւր զյեթին շեճս ի նոսին :

Թրգ. Թ. Ե. Գ.

ALFRED DE MUSSET